

# ԽՍԹՈՅԿԸ

ԱՅ 1. Ս.

94 և 95ը, Պոլսոյ մէջ, Արևատիքին երկու առաջին տարիներն եղան : Այդերը գործի մից ջոցին, փոխելով յանկարծ թրենց ձախին շշար ներսերը պատասխան ջարդերու լուրերը կը գիւռ փրսային իրարու ականջն ի վար : Դիշերը : լամբարին լրյուզ, կիներն ու տղաքը շուն չերնին բանակ՝ մոփկ կ'ընէին օրուան մէջ իւ մարտահ նոր գլուխութիւն պատմութիւնը, եթէ գետնայարկի սինեակ մընեւ ուր կը գտնուէին՝ ձայնը գան կ'իլեր, հազեւ լուկի, հակառակ աւար, գոյ վարպայորը յանահի տեղի կը տապար, երկիւքատ մասներու պակի : Նայուածքին որ դուրը, պատուհանին ետք, հաւանական լըրտ ահս մը կը փնտուիր, երրոր, կամաց կամաց, եղեկութիւնները, անուիթ, որպշտեցան, կը ս կրծին ներ որ կը զալարեր սրաերը, ծնաւ միւ ենոյն ատեն լոյոյս մատառու վերջի մը մեր կրծիւքուրց ցաւերեւու, յոյսը Ազատաւութեան, ու յատ անգամ ատացին ամեր կուտար վերջինին անոր ցնծազել պարեն աշցեւ : Ամեն օր : Եւս ուղարկան մարտանակը էին որոնք Ֆարտանիշ լեն կ'անցնէին, անընդհատ երթեւեկութիւն, ներ պատրիարքարանին ու գեւապանատանց միւ լիւ, հանգէններ, բաց գոյին, ուր տարիներէ ի վիր արգիլուած Հայաստանին անունը կը հըն, լեռ, կը գոռար, երկինք կը թոշէր նաշխուն արակերներուն ներ իրեն մէ, արգէն իսկ, իրականացած ըլլար մեր երազը, յեպիտաս ինն ծանօթ մաներ օրոնե ազառ հանարձակ կը պարտէին քաղաքին մէջ ու անուարակու սելի մասեւում կ'առթէին թէ տաճիկ կառա վարութիւնը կը վախնար մնգմէ : ասնքի, առ մենքը, միացած, իւ գինութիւնն մեզ ու ա'լ անուադիր ականջով մը մտիկ կ'ընէինք գուառաներէն հարստ նորագուն ջաղողերու գուժերուն : Բայտ չէին մնիր, Պատմութիւն ի ձեռքին, թէ արինի գետ մը ցատքելով միրայն կարելի է տիրել ազատութեան :

95ի ցոյցը, սակայն, շատ հաւատքներ զզրդեց, Հիմա նորէն եւ աւելի շատ : իրկուան մալթ կոփելէն եաքը, ևայ տուներուն զուռն ները խորհրդառու հարուաններով կը զարնուէին, Երիասարդ մը, շուո ով ներս սպրդած ու զուռն ինասեւ իր եաւելն գոցած՝ տունին «Էֆէնախն» կը հարցընէր, գրանչն լայն ծալուած թուղթ մը կը հանէր որուն տակը կար-

միր կնիք մը կը փայլէր ու Զեյթունի զէնք հայթայթուելու համար կամ պարզապէս սուրբ գործին անունով՝ նախապէս գոմիթիէին կոզմէ որոշուած «նուէրը» կը պահանջէր ու կը մեկնէր, բիրտ ու սպաննալից՝ պատահական մեր տօւմք մը առջեւ, Հիմա, չչարի իրարիս իրկանքի մը պէս կուտային պահանջաւած գրամր, սաւարկելով յաճան, պատիկ խանութ թափանէն մինչեւ մեծ վաճառականը, չինուալուլ անգամ թէ որ կուտայկցութեան արկը կ'իշնար անիս կայ, կթէ չտարարկէրն՝ յաջորդ անվասուն՝ թէ գետ նոր տուած էին իրինց, Միենունու ատեն : Երբեք ընտանիքը, բակին մէջ, հաւաքուած կը գտնուէր անցին չուրշէ, յանկարած մէկ մարդու պէս իւ բանէր չնուրութիւնու մինչ ու մոփկ կ'ընէր գուրը փողոցներէն անցնող հնձեալ սովիկաններուն քառատրփին, նրկիւզը : զի՞ շերտան սուսուերին պէս, տանը անկիւններէն գուրը կ'ելլէր նորէն, առաջ կը բալէր ու կը լեցնէր սրաերը :

Այս ատեն էր որ մայրու կրկին ձեռք տակ իր հնին մէկ պահանջումը : Գրգերու : տունին մէջ, իր ամենօրեայ մուտանջութիւնն էին : Այն օրին իւ փետու ուր Վանփորի չզգինակի մը մէջ երիասարգ նայ մը, երկար մութ գոյն փեսով, մուտքած էր ինձի եւ ուտանողի գրգերու թըզ թամէկ ուղար, ան օրէն իւ մեր իւ հայրեն գրգերու, կամ անոնց մէջէն անոնքորութիւն վայսնակար կը սկսած էր նկատուիլ : Մտած էին թի թեղի սավկերու մէջ ու գացած պատստազին գերաներուն տակ աններուոյն ըլլար և նօթեն, այդ թաքսուած պէտ բարական պականութիւն անձնական սենած ու պարտէ տարած էր մանիքաններու, մծուի մը գոյլ թաղելու՝ որ մը կրկին անկէ ալ անվաստ իր առաջուան տեղը թիրելով :

Հիմա, մայր կ'ուղէր որ այրին զանոնք, Անվերջ պազանքներ էին ու սպաննալիքներ որոնք ամէն իրիկուն զիս կը ձանձրացնէրն ու կը զզարգուէին ալ Միշտ գրիտապարած էր : Էկեր նալով ցուտագիր զնօղութիւնը յանձն անձնէլ վերջնական բաժանումի մը այն ամէն հատարդիւն որոնք պատառութիւնն սկսեցած էին, պրոնցենց արթնած էր սրակի մէջ եւ ածած հայրենիքին պէտը եւ սրոնի, հիմա, թէ, պիտիննետ ու անհպելի կը զզայի որ մուտաման ու ցաւի ժամանեւու սրտին կը զրկէին իրենց հոդին, ինձի մօտ, զիս կազզուրելու ու ներս շընչելու :

Օր մը, գրասեայ, Մայր, յազուած, զէմս վակեց

ու իր առաջին բառը եղաւ, արցունքներուն  
մէջ, պահանջ մը, այն պահելու իսկ, անզատ-  
անա առանց յետագումարի ոչնչացնելու գրքեր,  
ծեղեկացյա որ ոյնոյ գիշերը ոստիկանները  
մը գրացի տաներն մէկը «կոփած» էին,   
ամէն տեղ խուզարկած, ամենէն պարկի թուղ-  
թի կտորը ժողված տարած՝ տանը միակ երի-  
առասարդ տղուն հետ: Կ'ըսէր մայրս որ պա-  
հովարար յաջորդ գիշերն ալ մեր տունը որո-  
շած էին զայ ու կ'երգութնինը վիճ՝ որդիա-  
կամ միորու գրայ, հօրս յիշատակին վրայ՝ մեր  
տունը քիցել ալեկոծութիւնէն, անհէ զուրա-  
նեաելով քեռը իմ անձնա էր:

Դիմագեցի նախ ու իմասոյ տեղի տուիք:  
Ուղեց միայն այն գիշերն ալ, այն ամրողջ  
գիշերը, անհնց հետ միահին անցընել իրենց  
մթութիւնէն գուռ քաշեցի զանոնք, մեռնելու  
զատասպարտուաւ էանկերու պէս: Սյն աշքերը  
գոցուիէց տառաջ՝ ուղեցի անսպամ մըն անհնց  
մէջ կորպաւ իրենց նորին առգուածունք բա-  
ցուած էջերու գրայ կանգ առք ու ամպուած  
նայատածքով մտածեցի աննոնց վրայ,

Ամեներն ալ գրեթէ այս գարուս կէսէն աս-  
ղին Պոլսոյ, նկմիրի, Վենեսուկի ու Տփդիսի մէջ  
տպուած հատորներ էին: Բանասակեծութիւն,  
անզագրաւթիւն և պատմութեն ու վիա, ինչ որ  
ձիք էր ամեակած ազատութեան կրկնիքն մէջ  
առց առ, ձիք որ գրքերուն սրակութեննեն հաք,  
առաջին լոյսին երեւութիւն, բնազգօքէն ժայթ-  
քանչ էր շատ մը տարքեր էխտերու վրայ պա-  
րող կութքերն նագարատունի, Ալիշան, Արիմ-  
եան, Մերենց, Մամուրեան և Սրտանձտեանց,  
Արավեան, Արգանզեան. Շաֆֆի, Պրաշեանց,  
Շնաւզգիկեանց, Նարպէյ, Այվազովսկի, Պատու-  
հանան, Հէքիմսան, Հնիտրեան, Պէյիթաշ-  
ւեան եւ Նորեկեան և ուրիշներ, ամէն ա-  
նոնք որոնց մէջ «Հայաստան» պնուոք կը հնա-  
չէր: Կը ցայտէք անզուս շուրի ժայթքի մը  
պէս, ամէնքը ճեռաքի տակ էին հրմա: Անոնք  
իրենց մասնաւոր պատմութիւնը ունեն ինծի համար,  
անոնց մնամատնութիւնը զնած էի  
որ մը, Պոլսոյ մութ մէկ գրավաճառանշցին  
խորէն վերջապէս կոտրած մանկութեան գան-  
ձանակին փայլուն, քառասէն ունցնիլուն ար-  
գենքովը: Խոտքն ու բրիչներ, մէկիկ վէկիկ,  
հազար զորութիւններով, զնուած՝ հին ըն-  
ամանիներու գրագարաններէն կամ թերել  
արուած Վենեսուկէն ու Կովկասէն, բացառու-  
ցած էին պնունց թիւք, Անոնք իմ ճպարտու-  
թիկան միակ առարկան էին: Անշուշաւ հրմա,

ա' լ պատանութեանս անսահման ու կոյր սքան  
չացումը չունէի անհնց մասին, շատ անգամ  
միամիտ ու արուեստով պակասաւոր կը գտնէի  
զանոնք, սկայան անսավալութիւնն աւելի  
դժուակից զարձած էր հրմա եւ հսկուարք ան-  
սարան: ու անոնց վրայ կը տաճէի գրող մը,  
ինչպէս անցեար լացող ու ապագան ննջող  
շփորին միացած երդին վրայ:

Աստուան զէմ իմ թանկապէն բռու գրկած  
խոհանոց իջայ: Մինելոյզին մէջ արծարեցի  
կրակը ու օրդուումին տակ հազարութիւն ու  
շողացաղ մասներով վերտցի զանոնք մէկիկ  
մէկիկ ու մէնթուէն բանալով կրակին վրայ  
զրի: Վայրկանին մը սպասումէ ետք, որոց  
բարձրացած յանկարից: Կուրացուցիչ, զիւարին  
վլուկի մը կաթսային կրակին նման: լուսա-  
ւորելով յանկարը ժինելոյզին զոգաւոր ու  
մութ անկիւնը: Գեանին վրայ բոցին ցոլա-  
ցուում անոր անկուում ու բարձրացաւմի խաղը  
կը կրկնէր՝ քանի հետզեւու նոր մուսանց կը  
գնէի միբացած էջերուն վրայ: Էջերը, ըբիւ-  
ներոյին մէջ, կը բաժնուէնքն, սեւ թիմանիկ-  
ներու պէս կը թշուէին, այնքան թեթիւն որ  
անմիթաց կարծես, բայց պահելով զեր ու  
թուլլ տալով աշքերուս կարգալ սպագրուած  
գիրերուն հետքը, հիմա, բոցի կ'ածէր կը լամ-  
ար, հաստ կափարիչները կը լավլիցէր: կը  
մոխրացնէր, անկուշտ ու տիրական, մինչեւ  
վերջին հատորը պահանջելով: Երեսներու ու  
ճակատ իր տագութիւնով կ'այրէին ու նայ-  
ու մժմա քիչ քիչ կը սեւեռու կրակին մէջ, ա' լ  
չիր կրաք բանուուիլ, զամոււած կը մար անոր  
վրայ: կարծես հմայուած անով: Յանկարը,  
սարսափը սեղմաց կուրծքս, բիերու ընդաշնե-  
ցան ու տեսան անցնիլը, բոցին մէջէն, ան-  
բոցի կոտորածի տեսարաններու շարքի մը,  
այնչափ արագ դիւային վազեավ մը որ չէր  
կրաք հետեւէ ամենուն... Հրկիզուած տու-  
սերէն գուրս խօսքոյ հերաբակ կիներ էին  
ու վալլան սուքերու ծայրն անցուած մա-  
նուկներու մարմիններ: Մարգեր ու աղաքներ  
էին, տախտակամածներու վրայ փոււած,  
ճակատնին կարսիր վէրքերով բաց՝ որոնցմէ  
արինը կը հսկէր ու կը լանար: Անշտան  
գուած կիներ ու մանկամարդ աղջիկներ՝ իրենց  
ձեռքերը գոցած: աշքերնան վրայ՝ կուսու-  
թիւնին լալով, եւ զեր ուրիշներ, ամրող՝  
ոկիրին կառատորմը կ'անցնէր այդ բոցին մէ-  
ջէն: Քարացած կը նայէի պնունց՝ սարակիս

մէջ կորսնցուցած զայրոյթի ու անձքի կարողութիւնս անցամ:

Հանգիլու մօտ էր Կրակը : Կպատռանէն արշալուր ներս ասդզեցաւ . տեսարանի տարօրին հակ փոփոխութեամբ մը յանկաքը բոցը բորս սրցաց իր գամժան վախի կերպարանքը : Ժպտան երեւցաւ անիկա ինծիք , ու իր փայլը ինչի թուեցաւ ըլլալ նայուածքի մը մէջ վառաւած յոյսին ցոլցումը : Հիմա կ'ըսէր ինծիք թէ ինչքը բոցն էր մաքրող ու ապանենիող վրէտին բոցը՝ բիւրաւոր սրտերու խորը : Այսած զրքիրուն սեւ ու թեթեն զէզիկ վրայ անոնց հոգին էր , հայ հանճարու որ երկնքին մէջ իր թուիք առան Անիկ ու կը թուուի բրմինչը լինծիք , «Փնա՛ եւ ըսէ՛ որ չյ ւահատին՝ քանի՛ որ ևս չեմ մարած : Ես իրե՛ց հարյերուն տաճարին անչէց կանթեցն իմ կուզայ խթումի թրիւ կունը ուր անահաման մութ գմբէթին տակ հաւաքրուած եղբայրներու խումբը , մէկիկ մէկիկ . աստիքուն նյշի մը պէտք պիտի վառէ ձեռքին մէջ ճրագները՝ իմ լոյսէ՝ «Զատիկը» տօնիլու համար :

### ՎԼՀԱՆ ՏԻՐԱՆԵՍՆԵ

30 օգոստոս 1900



## ՍՈՒԼԹԱՆԻՆ

ՔՍԱՆՈՒԿԻՆԳԱՄԵԱՅ ՑԱԲԵԼԵԱՆԻՆ ԱՌԹԻՒ

— • —

Սուլթանը իր թագաւորութեան քամնեւ հնգամակի յորիկանը տանելու անդաստիա զալափարը ունեցաւ : Եւրոպան շատ աւելի անպատկառ ու գարշէի եղաւ այս զէաքին մէջ պաշտօնագէն մանակիցն էմրագործին այս տօնին : Անգլիան Միջերկականին նաւասորուն ընդհանուր հրամանատարը զրկեց Սուլթանը շնորհաւորելու համար . . . ու տեսանք անդիւական մեջ թերթեր , ինչպէս «Աթանատարուց» , սրոնք գոյնատներ տեղալ չամչցան այն գաղանին զոր իրենց կազմաթունը խարազանեց ԱՄԷ Մարգասպան» անունով : Մթանական լրագրութեանը աւելի ազնիւ գտնուեցաւ . գրեթէ բոլոր թերթերը կամ լուս մնացին , կամ ինչպէս «Թան»ը եւ «Մաթէն»ը , հրամանատար կեցին յօդաւածներ չափաւոր լեզութեամբ

մը՝ ուր կը զգացնէին Սուլթանին թէ նուրապան չի կրնար մոռնալ , հակառակ բոլոր յուրեկաններուն , այն բոլոր արինը որ թափուեցաւ իր թագաւորութեան ատեն , եւ կամ , ինչպէս «Օռօք»ը , հւրպէն Կուէթէ զրչով , մուլգիին ու բողոքարկու զայրոյթի էջիր :

Այսպիսէ առիթի մը մէջ զաները չէին կարող լուսուն ննալ :

«Բըթիթիթ Ծէքիւպիթ» իր սեպանեմբէր 2թ թուուով հրամարակցեց երկու բողոքազիթ՝ Սուլթան նին յորիկանին առիթով , մինչ խումբ մը բարիկարնակ Հայկութիզմէ , միւսը՝ երիտասարդ Թուուքերու . կուսակցութեան կողմէ : Անաւասիկ Հայոց բողոքազիթը :

«ԱՍՈՂԹԱՆ Ապուիլ-Համիւտը այսօր կը տօնէ իր գահակալութեան քանու հնգամակի յորիկանը : Փափաքեցաւ որ այս հանդսէին նուրապայի բոլոր տէրութիւնները իրենց ներկայացուցիչներն ունենան . իր փափաքը կատարուեցաւ . Եւրոպայի բուրոր մեջ երկիրները լոյսէ՝ շնորհաւոր Սուլթանը ամփան երկարաւածեւ որբան հրէշային թագաւորութիւններ զրկեցիցն չնորհաւոր առաջին կամաց առենին գանմիեն բործքը զոր պատութիւններ արքանագրած է երկիրը :

«Բայազաքակիթ Եւրոպայի ներկայացուցիչները անցամ մը եւս իրենց ձեռքը պիտի զնեն , հանդիսաւոր եղբայրութեան ժեսթով մը , Մհծ Մարգասպանին արիւնաթաթաւ ձեռքին մէջ , եւ թերեւս զայն պիտի փառարաննեն կատարած ըլլալուն համար առենին քամմիեն բործքը զոր պատութիւններ արքանագրած է երկիրք :

«Անհամեծ բաժականառ մը կը պակսի սակայն այդ խնջողքին . ա՛յ յոր հան արտասանելու էր ձանըն երեք հարիւր հազար Հայկերուն որոնք կոտորուեցան այս պահուստ եւրոպայէն տօնուող այդ առաջակին հրամաննովը : Այդ հարկաւոր բաժականառը , միա՞կը որ պատեն , ծիշդ ու խորապէս անկեզծ պիտի ըլլարու մենք կ'ուղղնիք զայն աղաղակին աշխարհիք երեսին , յանին մեր ժողովրդին որ հան վարը կ'ողերիք՝ մինչդեռ վերը իր գահին կը պահէն :

«Առ լիթա՞ն Ապիւլ Համիւտ կ'ըսէ մեռել-ներուն ձանըն , զուն յաջողեցար վայրագութեան ու վաստութեան մէջ բարբարութարերուն ամենէն պժգալի գաղանները գերազանցել , եւ արգարեւ արքանի ես որ քո յորիկանգ արտասովոր հանդիսաւորութեամբ մը տօնուի : Բայց քու հացիերացիդ սեղանը զուներուդ գիտիններով կեղծակուտած գերեզմանոցի մը մէջ զե-